


բան և Դիոգորի տուած տեղեկութիւնքն պոնասկան եւ կապպագոզիկեան իշխանութեանց մասին, ընդունեցանք հետեւեալ տեղեկութիւնքն: «Ստրաբոնի ըսածը թէ կապպագոզիկեան երկու սատրապութեան բաժնած էին Պարսիկները, ընդունելի է այնչափ՝ որ ուշ ժամանակի կապպագոզիկեան բաղադրուած էր «կապպագոզիկեայ նահանգին եւ Կիլիկիոյ թագաւորութեան մասերէն: Սիսալ և Ռայնախի կարծիքը թէ Քսենոփոնի ժամանակ կապպագոզիկեան կը պարսկացիք բոլոր երկիրը մինչեւ Յաւրոս» եւ թէ վերջինս

Կիլիկիայէն բաժնուած էր: Անճիշտ է ըսել թէ Մաժակ մայրաքաղաք էր սատրապութեան: Սատրապութեան մայրաքաղաքն էր՝ նոյն իսկ Արիարաթէի Այոթով՝ Գազըրու՝ Կրիս գետին վրայ, ինչպէս գրամները կը վկայեն: Մաժակ մայրաքաղաք կրնայ եղած ըլլալ միայն Արիարաթէի Աւառնէն ետը՝ իշխանութեան վերանորոգութեան ատեն: Մարքարտ հասն չէ նաեւ Բուխոյցի կարծիքներուն, եւ Արիարաթեանց հետեւեալ Գլաբոսիւնը կը կազմէ:



ԵՂԵՄՅԱՐԵԹՈՒԿՈՒՍՈՅ ՀՈՒՆԻՈՐ ԵՂԵՄՅԱՐԵԹՈՒՆՆԵՐԸ

Ան հոգեւոր եղեմայրութիւններն եւ ընկերութիւններն, որոնք կային տանն մը Կերլայ, կային նաեւ Եղեմարեթուպոլիս, Ճշգիւ այն սահմանադրութեամբ ու նոյն կանոններով: Արովհետեւ հոս ալ ինչպէս հան, Ստեփանոս Ռոշքայ, իբրեւ առաքելական փոխանորդ՝ բաւական ժամանակ ու յաջող կերպով գործած էր:

Բայց Եղեմարեթուպոլիս մէջ՝ նախորդ դարուն կէսէն ազգին, չէ թէ երեք կամ չորս, այլ ինը հոգեւոր եղեմայրութիւն կար: Ասոնց աւանակն, ինչպէս գիտենք սներ իր սեպհական կանոնադրութիւններն ու նաեւ հարուստ գրամագրւիւր:

Արդէն 1758ին, Եղեմարեթուպոլիս քաղաքաշէտութիւնն, պն առ թիւն որ — ըստ մասին կալուածատերութիւնը գնելու՝ ըստ մասին իր պարտքերը վճարելու համար — ստակի հարկաւորութիւն ունէր, հրաման իրկեց հոգեւոր եղեմայրութեանց առաջնորդներուն, որ չըլլայ թէ գրամագրութիւնն, առանց իր հրամանին, գտար տեղ մը զննել կամ առանձնականաց չափու օտն, հասպա քաղքին արկղը տեղաւորեն:

Աս եղեմայրութեանց դրամական վիճակը, նախընթաց դարուն զէպի վերջերն անանկ էր, որ մայր եկեղեցւոյն շինութեանը համար կրցան 14.243 ֆիորին օգնութիւն ընել: Ասոնց մէջէն ամենէն ունեւորն ըլլալով Ս. Ստեփանոսի եղեմայրութիւնը՝ տուաւ 5229 ֆիորին. — Ս. Գրիգորի Լուսաւորչի եղեմայրութիւնը 2670 ֆիորին. — Ս. Երրորդութեանը՝ 2120 ֆիորին. եւ այլն:

Աս եղեմայրութեանց կանոններուն մեծ մասն — որովհետեւ ամենը Ռոշքայէն հիմնադրուած էին — յառաջարանին դուրս տանելով, գրիթէ բառ առ բառ ան կանոնները կը պարունակէին, որոնցմով կազմուած էին Կերլայիները: — Ասոնց բովանդակութիւնն արդէն կը ճանչնանք՝:

Աս ընկերութիւններէն եւ ոչ մէկը մնացած է այսօր: Ասկէ բանի մը տարի յառաջ վերանորոգեցաւ Ս. Հաղորդութեան, կամ Ռարիշ խօսքով Ս. Խորանի ընկերութիւնն, որ իբրեւ շարունակութիւն կը համարուի վաղեմի Ս. Հաղորդութեան եղեմայրութեանը: Բայց ստորեւութիւնը միայն յայնմ է, որ ամեն ամիս պատաս-

1. Յն «Հայոց Մեհարոյն»-ը, Արեւն 1896, էջ 50-95:

րագ մը մատուցանել կու տայ՝ ընկերութեան կենդանի եւ մեռած անգամոցը Տամար:

Առաջիկայ դարուն սկիզբը (1815) կազմուեցաւ Եղեաբեթու պոլոյ մէջ Ս. Յովհաննու Նշարմուկէտի եղբայրութիւնը՝ Գապակեպու վեան եռանդուն ու գործունեայ աւագերիցուն ու ժողովրդապետին առաջնորդութեամբը: Ասիկա, ինչպէս որ ընկերութեան պատմութենէն յայտնի կրնանք տեսնել, Տիմ Ս. Յովհաննու եղբայրութիւնն վերանորոգութիւնն ու շարունակութիւնն էր:

«Ս. Յովհաննու եղբայրութիւնն, սխալ Եղեաբեթու պոլոյ մէջ, նախորդ դարուն զէպի վերջերը (Ճշգիւ 1780ին) ու Գրացիներու ժողով կամ բարեկամաց Եղբայրութիւն կ'անուանուէր, որովհետեւ ըստ մեծի մասին, քաղքի դրոխտի՝ այսինքն, Աստուածածնայ ու Դաշուի կոչուած փողոցներուն մէջ կը բնակէին եղբայրները: Կը կանոն ունէր. ու Տիմազարաց մեռելէն ետեւ, զազդեցաւ եղբայրութիւնն ալ:

Ճամանակ անցնելէն ետեւ, պատուական ծերունի մը — Մուգաշեան — մտաբեր բերելով եղբայրութեան փրկարար վախճանը — որ էր փոս փորել եւ մեռելները թաղել — վերանորոգեց (!1795ին) եղբայրութիւնը: — Բայց անհաստատութիւնն այս ընկերութեան մէջ ալ մտաւ. ու սկզբնաւորելէն հազիւ երեք տարի ետքը՝ պաշտօնատեարք մտացան իրենց պարտաւորութիւնն ու փոս փորելն եւ մեռելները թաղելը՝ Տիմ անկարգութեան մէջ մանելով, եղբայրութիւնն ինկաւ: Անակ որ ջիրուցան ըլլալու եւ ոչնչանալու վրայ էր, երբ Գապակեպու վեան ժողովրդապետը՝ եկեղեցական ու քաղաքային առաջնորդաց օգնութեամբն 1815ին նորէն կանգնեց: Եւ որովհետեւ եղբայրութեան թոյնխալուն բուն պատճառն ան էր, որ ո՛ր եկեղեցական եւ ո՛չ աշխարհական իշխանութենէն հաստատութիւն մ'ունեցած էր, անոր համար իւր առաջին գործքն եղաւ Տիմ եղբայրութեան կանոնները ժամանակին պարագաներուն յարմարեցնելով՝ գաւառական եկեղեցական ժողովքին առջեւը դնել, որպէս զի իր հաստատութիւնն անկէ ընդունի:

Սակայն որպէս զի գաւառական ժողովն իր զօրութեամբն ու իր գլխուն գործելով՝ բան մը չկարենայ ընել, որոշեցին Տիմազարէր, որ եղբայրութեան կողմանէ, քանի մը բանէ հասկըցողներ դնեն ժողովքին մէջ, որպէս զի հոն անանկ կարգադրութիւններ ըլլալին, ինչպէս որ եղբայրութիւնը կարեւոր կը համարի: Աւստի խորհուրդ

ընելով, փառերա ու փարերուն, այնպիսի պաշտօնատեղերի ընտրեցին, որոնք սիրով ու յօժարութեամբ յանձն առին այն գործքին մէջ՝ եւ անգրով ու յարասեւութեամբ գործեց:

Գապակեպու վեան եղբայրութեան կանոններն, ինչպէս ըսինք, կարգի գնելէն ետեւ, զանոնք ժողովքին ներկայացուց: Ասիկա կանոններն ընդունեցաւ: Ասոր վրայ անգառնալի կերպով որոշուեցաւ, որ ամէն եղբայր այն կանոնագրութիւնն, իբրեւ օրէնք ճանչնայ ու պատուէ:

Հաստատուած կանոնագրութեան համառօտ բովանդակութիւնն է յարզրքը:

«Ա. Եղբայրութեան մէջ մտնել ու զոյճ քարտուղարին ձեռք ինք զինք եղբայրութեան մէջ գրել կու տայ. վճարելով գրելուն համար որոշուած 20 քրոյսէք: Եթէ մէկն ասկէ աւելի բան մ'ուզէ առլ, այն կ'ընդունուի իբրեւ ողորմութիւն:

«Բ. Արովհետեւ ինչպէս ամէն եղբայրութեան, անանկ ալ տանք վախճանն է Աստուծոյ փառքն աւելցնել: — Բայց աս ներքին դիտաւորութենէն զատ, հոգ պիտի տանի ամէն եղբայր, ամենայն յօժարութեամբ ու սիրով իր պարտաւորութիւնը կատարելու, որ է, քաղքին մէջ անուաններուն համար, ամառ ձմեռ փոս փորել, անոնց մարմնոյն մինչեւ գերեզմաննց ընկերանալ եւ գանձող թաղել:

«Գ. Բայց որպէս զի ըլլալով թէ եղբայրութիւնը բարիք ընել ուզած ասին, ինք իրեն փնտս ընէ — որովհետեւ փոս փորելու համար գործիքներ պէտք են, որոնք առանց ստակի չեն տրուիր — անոր համար կ'որոշուի, որ փոս փորող եւ մեռել ամանող եղբարց համար երեք ունական ֆիորին վճարուի ընկերութեան, ասն սիրով կողմանէ:

«Դ. Հիմադիրներուն գործքն է, եղբայրութեան անդամներուն մէջէն փոխն ի փոխն ու թէ երիկ մարգ ընտրել, որոնք փոս փորել եւ մեռել տանիլն ամենայն սիրով ու յօժարութեամբ պիտի կատարեն:

«Ե. Եւ որովհետեւ կրնան անանկ աղքատներ գտնուիլ, որոնք անկարող են, երեք ֆիորինը վճարելու, անոր համար կը հաստատուի, որ այս դիպուածին մէջ, եղբայրութիւնն իր գանձանալէն հասուցանէ երեք ֆիորին վճարքը:

«Չ. Աս արտաքին, մարմնաւոր բարեգործութենէն զատ, հոգեւորապէս օգնելու է մեռելաց: Աւստի կ'որոշուի, որ եղբայրներէն մէկը մեռնելէն ետեւ, անմիջապէս եղբայրութեան զանգակովք Նշան տրուի, որպէս զի ձայնը ըսող

եղբայրը մէկ տեղ ժողովելով՝ կարգաւ մտնելին առնն երթան, աւ Տոն անոր հոգւոյն համար, ձայնիւ՝ հինգ շարք մեր աւ հինգ Յղջնն ըսնն:

Դ՛ր ընկերութեան անդամներուն հոգեւորապէս օգնելու համար, որոշուեցաւ որ եղբայրք համար, տարեկ տարի ստաստեկիս ձայնաւոր պատարագ մատուցուի: Ասոր վեցը՝ պիտի ըլլայ կենդանի աւ մէկալ վեցը՝ մտած եղբայրք համար:

Ը. Այն պատարագները մատուցանող քահանան, առանց եկամտի չմտալ համար — նկատելով՝ ձեռն եր եղբայրութեան փանրաբեռնութիւն չըլլայ — հաստատուեցաւ, որ պատարագի աստեղ սկաւառակ պաշտօնաւոր, որպէս զի աստատանն եղբայրք ուղղութիւնը քաղելով՝ քահանան վճարուի:

Թ. Աս կանոնն ընկալանապէս կը հետեւի, որ եղբայրութիւնը յատուկ քահանայ մ'ունենալու է: Բայց որովհետեւ այսպիսի քահանայի մը պաշտօնը՝ կրնայ տեղական ժողովրդապետութեան իշխանութեանը դպչել, — մէկալ կողմանէ ալ քիչ բացառութեամբ գրեթէ բոլոր քաղաքն եղբայրութեան մէջ գրտած է, — անոր համար կը սահմանուի, որ հոգեւոր բաներու մէջ՝ եղբայրութիւնը բաղադրվին տեղական ժողովրդապետին իշխանութենէն կախում տնկնալ:

Ժ. Յայտնի է որ եղբայրութեան գրտմադրուի շաղցընելու է: Աստի քաղաքաբաշտութեան թղթաւութեամբը հրաման եղաւ, որ երկու հեղ — այսինքն՝ Չասիկ երկրորդ օրն աւ Կունդեան երրորդ օրը՝ Ա. Յովհաննու ասնի — ընկերութեան մէջն երկու պատուաւոր անուններ եղբայրք աւ քերք երթան, այս ասները շնորհաւորելու: Եւ կը յուսանք թէ ասնք՝ եկողները սիրով պիտի ընդգրկեն աւ զերեքը անպատանձնն եւս գտնանայ պիտի չըտղան:

ԺԱ. Ինչպէս վերն բտուեցաւ (եւ կանոնն մէջ) այն ողորմելի աղքատաց համար, որոնք փոս փորելուն եւ թաղման վճարքը չեն կրնար հատուցանել՝ որոշուեցաւ, որ այն գումարն եղբայրութեան յատուկ արհիւն վճարուի:

ԺԲ. Եւ որպէս զի զեղծում չըլլուի այստա օւ գթութիւնը չըլլուի միայն անոնց, զորոնք հիմազիրը, եղբայրներն աւ քարտուգարն արժանի գտնեն աւ ճաննան. — անոր համար կը գգուշացընենք վերագրելու պաշտօնատեղաներն, որ երեսպաշտութիւն ըննելով աւ նենգուս թիւնը մէկ զի թող տալով՝ յիշեալ աղորմանութիւնն առատապէս աւ չիտակ ընեն: Կը

յաննները միանգամայն իրենց, որ աղքատ մտնելին ոտքին քով եղբայրութեան գանձանակը դնեն, որպէս զի առատանն ըրտանաններն իրենց բարեբարութեանն եղբայրութեան ծախքը քիչ մը թեթեւցընեն:

ԺԳ. Թէ եղբայրութեան յտաղ երթանն աւ թէ աղքատ եղբայր օգնութեան հասնելն ան կը պահանջի, որ եղբայրութեան գրտմադրուին անպտուղ չմտալ: Աստի գրտմադրուին աղքատ անդամներուն շահու կրնայ արուիլ: Ասանկով թէ մէկ կողմանէ եղբայրութեան ստակը պտուղ կը բերի եւ թէ մէկալ կողմանէ եղբայրք աւ քերք օգնութիւն կ'ըլլուի:

ԺԴ. Աստի փոս տալու եւ գրտմադրուի շահեցընելու նկատմամբ յարգ կանոններն անվճար պիտի պահուին: Ա) Արշափ կարելի է, զանաւոր է որ քերով՝ շատեալ օգնութիւն ըլլուի: Բ) Տարեկարգի, խտաւ արգելուած է, որ աւրիշներուն ետ նահանջելով՝ մէկուն կամ մէկալն շատ ստակ փոս արուի: Բ) Միտ դնելու է, որ քիչ քիչ օգնութիւնն, անոնք մէջ բտմուի, որոնք աստա տակը հարկուորութիւն անին, որպէս զի չըլլայ թէ անեւոր անգամ ներուն ազահութիւնը՝ քան թէ աղքատներու օգնութիւնը յտաղ տարուի: Գ) Ըտտու գրտած ասակին զիմաց՝ սակի, արեւմէ, մարգարտե եւ քահանայիներէն զտա՝ արիշ թան պիտի շտանուի իբրեւ գրտական: Դ) Ցրտած ստակին համար 6% հարկընչայնէ աւելի տունուլը՝ ծանր մեղքի տակ կ'արգելուի: Ե) Բայց թէ որ մէկ կամ մէկալ եղբայրն՝ իբրեւ պարգեւ, կամը՝ աւելի աւել տալ, ան ասնն իբրեւ օղորմանութիւն կրնայ ընդունուիլ: Բայց այն միջոցն, երբ որ գրտմադրուի վճարի: Ե) Ամենեին մարգու մը փոս չի կրնար արուիլ՝ տարին մ'աւելի, որպէս զի օգնութիւնն ամէն անգամ անբարեւ զտա հատարարուի կարեւոր տարածուիլ:

ԺԵ. Եղբայրութիւնը մասնաւոր անները ներ աւնենալու է, որ նախորդ կանոնն մէջ բտվանդակուած կենտրուն վրայ հակն. եւ գրտմադրուած հոգ տանին:

ԺԶ. Բայց շաղցընելով փոճտեղ պաշտօնատեղները շաղցընել, հաստատուեցաւ որ կրկին բանալով արկղը — որուն մէկ բանալին հիմնադրներէն մէկուն, աւ մէկալը՝ եղբայրներէն մէկուն քովն ըլլան — ժողովրդապետութեան մէջ պահուի: Եւ Երկրին մէջ եղբայրութեան կոնդակն զտա պիտի պահուին պարտականութեան թղթերն աւ գրտաւաններն, ասնոնք վրայք եղան կահագրով:

«Ժ. Եւ որպէս զի մեղաբարութեան ամէն պատճառներուն առջեւն անուրի, որոշուեցաւ որ արհըը բանալու, ստոյի տալու եւ նոր պորտագիր ընելու ժամանակը ըլլայ գտակի երբորդ ար, որ միշտնի եղբայրութեան անգամ ներք ժողովորդագրական շէնքին մէջ ժողովին եւ սովորեալ վեց վեց քառանգանը վճարելէն ետեւ՝ քաղքին ննջեցաւնըը՝ չայր մեր ու Ողջուին մը յիշուին:

«ԺԼ. Եղբայրութեան անգամները ժողովքի մէջ յաջորդ կերպով նստելու են: Պեղտին գլուխը պիտի նստին երկու Տիմազիները, անմիջակէս քովերնին՝ եղբայրներն երկու. անգամին վարի ճակատը՝ պիտի նստի քարտաղարը: — Աստիք՝ ինչ որ եղբայրութեան լաւութեանն ու երջանկութեանը յարմար որոշեն — առանց այս կանոններուն ամբողջութեանը գողելու — ան բանն որոշուած ըլլայ, եւ չիշխէ եղբայրք մէկն անոնց ընդդիմանալու կամ անոնց դէմ խօսելու:

«ԺԲ. Աս այսպէս ըլլալով ալ — որպէս զի միտ իշխեն անքակ մայ — լաւ համարեցանք, որ ժողովքին մէջ մաս ունեցող պաշտօնատերներէն զատ, գանտին դէռ հինգ հոգի մ'ալ պատուաւ որ քաղաքացի եղբայրներն — զորոնք պիտի ընտրեն առանձնորդք, — որպէս զի անոնց հետ միտորհորդ ու միտորհ ըլլալով՝ եղբայրութեան գործքերն աւելի աւել ուժով ու հաստատութեամբ յառաջ երթան:

«Ի. Եղբայրութեան խորհուրդներուն մէջ արգելուած է օտար բաներու — օրինակի աղաքաւ՝ եկեղեցական, քաղաքաբաշխութեան եւ հասարակութեան գործառնութեանց — վրայ խօսելու եւ անոնց մէջ խռովուելու: Եղբայրութիւնը միշտ իր աչքին առջեւն ունենալու էր թէ ամէն բանի մէջ՝ եկեղեցական եւ աշխարհական առաջնորդներէն կախում ունին:

«ԻԱ. Ուրեմն, եղբայրութեան նիստերուն մէջ խորհելու սովորական նիւթերը պիտի ըլլան: Ա) որ Տիմազի պարտաթղթերը վճարուին, Բ) որ գրասկաններն իրենց տիրոջն ետ դարձուին, Գ) որ ստակը նորէն պէտք ունեցողներուն փոխարուի, Դ) որ անոնցմէ պարտուպառաջած գրասկաններն առնուին, Ե) որ գրամագլխուն վիճակն ամէն տարի գրի անցուի ու արձանագրութեան մէջ անուրի. եւ վերջապէս Զ) որ փոխորդներուն եւ մեռել թաղողներուն կարգը հաստատուի:

«ԻԲ. Աս բաներէն զատ ուրիշ ինչիքներու վրայ խորհելու եւ խօսելու ապ եւ մանաւանդ

առանց եղբայրութեան առաջնորդաց խորհուրդ ընելու, նոյն իսկ վերջգրեալ նիւթերուն վրայ — խտաւ արգելուած է: — Բաց ասկէ կը յանձնուի առանձնորդաց, որ նիւթ եղբայր ու թերջ մէջ՝ ասիոն բերնով հայհայտութիւն ընող կամ մարմնապաշտ եւ ուրիշ մեղքերու սակ ինկած անդամներ գտնուին, զանոնք՝ օրինաւ որ կերպով խրատելէն ետեւ, երբ իրենց անօրէն սովորութենէն չեն հրատարին, իրքեւ փառած անդամներ եղբայրութեան կոնգրակէն հանեն:

«ԻԳ. Որպէս զի այս կանոններն ամէն եղբայրք առջեւ յայտնի ըլլան — կը յանձնենք Տիմազիներուն, որ Լագեպաշտանն երրորդ օրը՝ կէտօրէն ետեւ բոլոր եղբայրները կանչեն եւ աս կանոններն անոնց առջեւ կարգաւ տան: — Ասիոն ետքն՝ այնպէս, ինչպէս որ են բառ առ բառ արձանագրութեան առնուին ու արհըն մէջ գրուին: — Ուրիշ կողմանէ եկեղեցական գաւառապետ ժողովն իրեն կը վերապահէ, եղբայրութեան վրայ ունեցած Տայրտան գլխութիւնն ու վերին իշխանութիւնը, —

Կարեւոր կը համարիմ, եղբայրութեան՝ համառօտաւ յառաջ բերուած պատմութեան ու կանոնագրութեան բուն հայերէն սկզբնագիրն, ընթերցողաց առջեւ դնել այնպէս ինչպէս որ Տիմազիութեան կոնգրակին մէջ անցուած կը գտնենք: Մասնաւորօր գրութիւնը՝ հոն ու չեղուն — ուղղագրութեան քանի մը սխալները դուրս առնելով — համեմատապէս կ'աւելնայ մարտի 27ին արիւն մեր Եղիսարեթում քաղքին մէջ, որ ժամանակը, ա. հ. վարպետ վարդանին Լեցեան, Աղբար Անտիօն Ծախիսան, Աղբար Խաչիկի Խորկայեան, նաեւ Աղբ. Օհանի Գաղիշեան կարավարութեանցը թակը, Վէշիննու ժողովք եւ քաղաքիմաց եղբայրութիւն կի սնվանվեր. եւ բարբարի մէջ ստուռածածնաւ ու զաշղիմ օրին գուս, ալ ին տաս շին փրկի: Ուստի շատոնցմէ, զաշղի օրիմ Եղբայրութիւն ալ կի ասվեր: Ինը բունգրի մէջ շարած կանոնները կիսակատար ըլլալով, եւ օգիւս գիհաց ալ Եկեղեցու եւ աշխարհական Առաջնորդացմէ հաստատուած ըլլալով, հեռ վերայ անուանած Փոռուսարօտնան բոլոր Եղբայրութիւնը մեռաւ ու դադարեց:

«Ստորեւ Թղաննէսի ներքուստ անքակ 1780 մարտի 27ին արիւն մեր Եղիսարեթում քաղքին մէջ, որ ժամանակը, ա. հ. վարպետ վարդանին Լեցեան, Աղբար Անտիօն Ծախիսան, Աղբար Խաչիկի Խորկայեան, նաեւ Աղբ. Օհանի Գաղիշեան կարավարութեանցը թակը, Վէշիննու ժողովք եւ քաղաքիմաց եղբայրութիւն կի սնվանվեր. եւ բարբարի մէջ ստուռածածնաւ ու զաշղիմ օրին գուս, ալ ին տաս շին փրկի: Ուստի շատոնցմէ, զաշղի օրիմ Եղբայրութիւն ալ կի ասվեր: Ինը բունգրի մէջ շարած կանոնները կիսակատար ըլլալով, եւ օգիւս գիհաց ալ Եկեղեցու եւ աշխարհական Առաջնորդացմէ հաստատուած ըլլալով, հեռ վերայ անուանած Փոռուսարօտնան բոլոր Եղբայրութիւնը մեռաւ ու դադարեց:

«Ճամանակով զսիշեալ Եղբայրութեանը բարի գիտաւորութիւնը, զին որ մասնաւորապէս

գլխոս փորելուն ու զճերելապը թաղելուն բերը կի թէ՛թէ՛վըրնուր, միտը բերելով ճերմու՛ն Աղբար Նիկոլը Մօզգաշն, ընկերութեամբը Աշ. Անդոնին բէլեան, զատ յիշեալ, բայց դատարանը եղբայրութիւնը, մէկ ուժով ու սրտով 1795ին նորէնը որդէցուցին. եւ վաղուցու եղբայրութեանը կանոնուն գորս ձէվելով գրանը, շահաւոր աշխատանքուն զան ըրինս պատուը անսան, որ այս ուրու եղբայրութիւնը կոնդակին մէջ, հաշվէ թէ զգորք բաղբըցըը անընները նես գրած խօսքնեւր¹ խամբ ունացին:

Աշերին հասարակ ու հասարակութիւնը, փառասիրութեանը գանելի վէճնը², այս եղբայրութեանը մէջ ալ մուս անելով, աւժանաւոր ճերմու՛ն խօցվելը, զուրու բնանքը անոր մաս բեղան, որ հաշվէ Յ ասրի եղբայրութիւնը ոչ մէր մէկ տեղ չի քաղվեց: Եւ այսպէս պաշտօնեկէց պարտաւորութիւնը մոքըված մընալով, պատուը եղբայրութեանը, փրս փորելը եւ մերելապը թաղումը, վաղուցու անկարգութեանը մէջ օրընծես³ ընկաւ: Եւ այսպէս ըրինս եղբայրութիւնը, զառջի պայծառութիւնը կորսընելու կցեղելով, կամաց կամաց ավելը կի գազարեր ու կի ոչընչանար:

Ձատ միտանելով եւ միայնգամայն ցուելով ալ, գերհարգելի ժողովրդապետը Տեր Յոհաննէս Գարսեղօզլեան, միշնորդութեամբընայն ստեղի քաղքի Աւաղնորդիւր Պ. Աշ. Ղազարի Չիգիեան, հետ Պ. Տեր Անտոն Մուրատեան հոգեւորը եղբայրութեանը Գարէլանին, Պ. Ա. Գրիգոր Յանեւեան, նոյն եղբայրութեանը Յոնտագորին, ընկերութիւն արնելով⁴ Պ. Մակիարտաին կողմանէ զՊ. Ա. Վարդան Լէնկէլեան եւ Պ. Հասարակին դիհայց զՊ. Ա. Վարդան Պանեւեան, Աշ. Անտոնին բէլեան վերի Յընրուս մէջ 28 մարտի 1815, այսինքն զտակին երեքուժ սրկի, ներկայութեամբը նաեւ ճերմու՛ն Աղբար Նիկոլը Մօզգաշն, Տեր Յովսէփ Բօքոյեան եւ Աշ. Յօհաննէսի Յօրգեան, քօվեալ եղբայրութեանը նորոգվելուն եւ հասարակութեան կողմանէ միասիրտ խորհուրդ արին: Որոյ մէջ նախ եւ առաջ ալ աս իրարվից⁵, թէ որք հէտեւ շատ յիշեալ եղբայրութիւնը սերս սերս թուլանալուն գրե-

խաւոր պատճարը ան եղած ըլա, որ օրինաւոր հասարակութիւն քաղքի եւ Եկեղեցական Աւար նորոգըմէ, իրեն երկնայով⁶ միշնու այսոր լուսնացի, հիմպի, որպէս զի աս հասարակութիւնը գնորվելու կարենա, պիտովանէ է զեղբայրութեանը բարի նիվը: վաղանը եւ դիտաւորութիւնը բախտաւ:

Երկան կալաճիք փոխելունէտէվանց, բանին մէջ կատարելապէս լուսաւորվելու չի կարենալով, եսքը ասոր մաս գաորեցինը, թէ վաղուցու եղբայրութեանը կանոնները կարգալով ու մաղելով, աշխատասիրութեամբը Գերհարգելի Տեր ժողովրդապետինը անոնց մէջէն ներկա ժամանակին պարագանուն ձէվաց նոր կանոններ հասարակին, որոնք մտակի Megye gyülesին⁷ դիմաց առաջ արվելը, բուրք եղբայրութիւնը զերեն տպագա կացութիւնը արգիւտութիւնը նաեւ զհասարակութիւնը անկից յուսա, քօվի, առնու:

Բայց որ չիլա աէ Պ. Megye gyülesը, եղբայրութեանը կողմանէ արանց եղբայրը իքով ձէվելու եւ օրջելու երեւար, այսպէս հասարակցեցինը, որ ասոր կողմանէ քաղված Պ. Megye gyülesին մէջ, եղբայրութեանը դիհայց ներկայանալու ունենան, երկու Պ. Աշ. եղբայրութեանը Յոնտատարները, նորին մէն Եւ պիզոր վաղաճը եւ վերջապէս նորարիւրը: Օր այսպէս հետ սացա միաւորված, եղբայրութեանը կողմանէ, զան կարգաւորութիւնները անից ու ձէվինը, որոնք զպիտուական եւժը եւ զօրութիւնը ամենագամ⁸ եւ ամեն եղբայր իրմաց. միշտ եւ կատարելապէս ունենան:

Իսգ որոհհետեւ օր զվերոյ անուանած պաշտօնն քայցընող անգամները, հոս մահը աշերէս գուս ձան ավիլեր, հոս եղբայրը ասանպուն գորս քանց զվաղուցունները ալ շահաւոր անգամները նորերու պէտք պիլար, զեղբայրութեանը առուք կանոնած եղբայրը, վերոյ գրած ժողովքին մէջ նես ձան առալով, միասիրտ ու միաբերան զհիշեալ պաշտօնները, արանց միշտ ընդմիտութեան հետեւեալ պատուական անձանցը հանցեցեցինը. որոնք ալ զնոյնը սիրով եւ հօժարութեամբը ընդունեցին: Ուրեմն. Sub Praesidio⁹ ex parte

¹ խօսքնեւր՝ Գրածուրումովը Հոյսը շեղուաւ: ընթեանու, կարգով կը շարանի:
² Venenum լաւ. բառն առաւաղած է: Հոյսընծոց կը նշանի: Ընթ թիւն:
³ Գրեւն ու ար. առաջ ինչ նշանի:
⁴ Ընկերութիւն անեւն ալ քօվի քով գալով փոսածի:
⁵ Որոշել, սահմանել:

⁶ Պարտ ու պատճառ, ըստ օրինի:
⁷ Գուտական ժողովը, խորհուրդ:
⁸ Արմար լուսններն ասացուածքն իմաստ է. Եկեղեցու կողմանէ նախագահ ըլլալով գերարքեպ. Յ. Յովհ. Գառաբեղով՝ անուպառն քաղաքապետութեան կողմանէ՝ անարքայ Ղազար Չիգիեան զլուսաւորն օրն խորհուրդաններն էին Յ. Յովհ. Բօքոյեան Տոպարարան: Գրիգոր Գանեւեան, Մարտիրոս Գանեւեան քաղաքային պաշտօնաւ:
⁹ Ստիպիտ:

Ecclesiae Rssmo. D. Archidiaconi et Parochi Joannis Kapdebo, ex parte vero Ampl. Magistratus Spectabilis D. Lazari Csijki Judicis Primarii Civitatis, Considentibus A. R. D. Josepho Popoi, Capellano Curato Civitatis Spectabilibus item D. D. Nbli. Gregorio Daniel, Nbl. Martino Lengyel, Nbl. Martino Daniel Oratore Comunitatis. Dominis item Antonio Khel et Joanne Xtophori Jark. Votisantibus Confratribus prfatae Congregationis Nbl. Petro Daniel, Nicolai Matskási, Luca Burnar, Theodoro Biluska, Xtophoro Dsokebin, Luca Jakobi Պ. Աղ. Ֆուսնապօրը, Աղ. Գրիգորի առ. ներևան գովեալ պաշտանին մէջ մընաց. եւ Տառ. դասովէցան: Էրիւուում Ֆուսնապօր ընտրողեց եւ. տնտանովէցաւ. Աղ. Անտան Բերեան Աւրի վաճառ Աղը. Կհիզ Մօրգաշեան. երկուսում վաճառու. Աղ. Յուսէփ Աւետիբեան եւ վերջապէս նոստրիուշ Աղ. Պօփոսան Գօրաշնեան: Որոնց սակնուն բարի շնորհք եւ երկան կենաք ամենայն օրհնութեամբ կամէցնեն:

(Ըորումսիւնիւն)

ՅՈՎՃ. ԱՍԾԾԻ



Գ Ր Ա Վ Ա Ն

Ս Ե Ր Ս Յ Ս Ի Ս Ի Վ Ի Ի Ե Զ

1.

Աքրտոս պիւթագրեան իմաստուն մըն է, որուն բարոյական առանձնը կամ վճիռք շատ կանուխ ժամանակ ալ արդէն մուսը դասած էին քրիստոնեայ Տասարկութեանց մէջ՝ Փառքիկ Տաւաքում մ'է գրուածքը. վճիռները՝ զեղջիկ խօսքեր ընդհանուր պարունակութեամբ, շէն առջ զուս պիւթագրեան սգում, որով շատեանք քով քրիստոնեայ հեղինակի մը գործը կրցած էր համարուիլ, եւ ասով արդէն հնութեան մէջ շատ տարածուած: Ետայ էր լատին թարգմանութիւնը քրիստոնեայ նշանուր հայրապետի մ'եւ մարտիրոսի մ'անունը՝ (Քսենոսի Լաւօմայ) կուպեց գրքուրիս հետ վճիռներս շատ աւելի սիրելի եղան, որուն մէջ՝ սգուս շունեցաւ. Երեսնիմաս պիւթագրագետի մը բողոքները:

Վ ճիւղներս ըստ սպմ բուական զարմանալի բախտ ունեցած են, զի խառտարս արեւմուտք: Վ ճառք բուն հայրնիքը կամ Յունաց քով աւելի անշարժելի անցած է առանձնեղան Տաւաքումը, թէ եւ արդէն Որոգիենէ զովսութեամբ կը յիշէ զանոնք եւ թէ եւ յետոյ ալ ոչինչ ալ վճանականաց հաւաքմանց մէջ մուսը քասած է առանձնեղան բուական մէկ մասը: Քայց իբրեւ ամբողջութիւն մինչեւ անգամ կորսուած կը համարուէր նաեւ:

քանի մի տարի յառաջ, երբ իշտեր գիտնականին յաջողեցաւ գտնել ամբողջական յայն ընագիրը կրկին ձեւագրիներու մէջ, որոնց մին (Պատմանի մագր.) Թ. Գարեն է, միւր (Վասիկանի) Թ. Գ. Գարեն: Եունացի աւելի լուսաւորած էին՝ իբրեւ ամբողջութիւն՝ մեր միւս գրաչցիները կամ Ասորիք. բայց ստորեկան Սեքստուք շէն մը գործմանի եւ թեւոյթ սեին: Նախ որ հոն վերջնականապէս թաղուած է յայն հեթանոս փիլիսոփայի, եւ միայն Բեռնատո Հաւօմայ Հաւաքում եւ հեղինակ, երկրորդ՝ գտնէ կրկին խմբագրութիւնը եղած են, մին համառու եւ միւս՝ ընդարձակ, վերջինս միայն ներկայացնելով գործքը լիակատար ամբողջութեամբ. բայց երրորդ՝ երկու խմբագրութիւնքն ալ բոլորովին այլովիքրպէս ու հիմնովին բարեգիտուած են, վճիռները՝ յաճախ ներկայացնող Ս. Գրոց խօսքերով, ընդլայնուած, սակն պիւթագրեան հնոք ջնջուած, զուս քրիստոնեական իրութիւն մ'կրցած ծայրէ ծայր:

Երկուր գարեր գիտնաց համար միայն Լատին թարգմանութիւնը պահած էր Սեքստուք գործը չչգրիտ կամ յայն նորարարողին համաճառ. եւ ճիշդ այս թարգմանութիւնը վճիռ եղած էր արդէն ի սկզբանէ: Թարգմանելիք Ռուփինոս կամ՝ ինչպէս Երեսնիմաս կ'անուանէ՝ Գրուննիոս յառաջարան մը կը յղելով յայտարարած էր որ այս Աքրտոս այն է որ Հաւօմ՝ Բեռնատո կը կոչուի: Ասոր եւ բովանդակ գրութեան զէմ անծապէս սգարեցաւ Ս. Երեսնիմաս, որ իբր չարս խօսած է այս մասին, բացարձակ յայտարարելով որ հեթանոս քիբը մըն է, Պիւթագրեանի մը գործն եւ ոչ քրիստոնեական, ուստի թէ կը կորցացուի՝ գտնէ իբր Փիլիսոփայի մը գործը կորցացուի եւ ոչ թէ իբրեւ եկեղեցական գրուածք: Այս բողոքները նոյն ժամանակ գտնէ մասնական յաշտութիւն ունեցան: Ս. Աւգոստինոս որ 415ին ասիական իբր Ս. Բեռնատո գրութիւն կը համարէր վճիռներս, ուստի այլեւայլ վճիռներ որ անմիտքան էին եկեղեցական վարչագրութեան, միկարանելու եւ համալայնցներու կ'աշխատէր, սերէն սեղ ժը իբր 427ին կը յայտարարէ որ պէտք չկայ մեկնելու արշտարիլ վասն զի « յետոյ կորցացի որ Սեքստուքի Փիլիսոփայի գործն է այն: Անվաւր եւ խոտելի գրոց այն ցանկը որ Գեղարտիք ջահանայապետի կը արուի, այս առանձներն ալ խոտելի գրոց ցանկին մէջ առած է. Բայց նաեւ այնչափ միայն յաշտութիւն ունեցած է Ս. Երեսնիմաս: Սակէ եւրքն արդէն նախադր՝ նոյն իսկ Ս. Արտատրիանոսի յիշեալ խօսքին վրայ սցառ՝ կը սնգէ առանձնեղան Ս. Բեռնատո ԸԼԼԼԼ: Բովանդակ միջին գարու մէջ ալ եւսանդեամբ կարգադրուած է, ինչպէս կը ցուցնեն անթիւ ձեւագրիներ նոյն Լատին թարգմանութեան, որոնց երկուքը է—Ը, գարեն են, միւսները Թ. Թ. Ա. եւն գարերէն: Գիլղեմայապետ գիտնականը՝ որ առաջինն եղած է որ այս ամեն ձեւագրայց համաճարութեամբ ընտրի հարաւորակութիւն մ'ըրած է, երկուր ցուցակ մ'ալ մեր առջեւը կը զնէ Սեքստուքի սպագրութեանց, թաւով իբր 30: Այս ամենուն մասին յետոյ սուրբ կ'անձնանք համառատի խօսելու: